



ԼԵՒՈՆ ՇԱՄԲ

Կ. Վ. ՏԱՅՔ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ

ԳԵՂԱՐԻԵՍԱԿԱՆ ԵՐԿԵՐԸ

Ա.

Շանթ այն բախտաւոր գրագէտն է, որուն տրւեցան հայ իրականութեան համար բացառիկ պատեհութիւնները բնականոն եւ յարաբերաբար լիակատար զարգացումի մը ու մօտ կէս դարու գրական գործունէութեան մը։ Բայց ան բախտակից է հայ գրագէտի ուրիշ մէկ դժբախտութեան։ զրողը միաժամանակ եղաւ ուսուցիչ, հանրային գործիչ, մինչեւ անգամ հրապարակագիր եւ պետական մարդ։

Իր սկզբնական տպաւորութիւնները կուզան արեւմտահայութենէն, բայց անոր հողեկան կազմաւորումն ու վերջնական ձեւաւորումը կատարւած են արեւելահայ միջավայրին մէջ, ուր աւելի նըպատաւոր պայմաններ կային արւեստագէտի հոգիին մէջ զօրացնելու հանրային գիծը։ Եւ աս ներգաշնակ է Շանթի մտային խառնըւածքին հետ, որ առարկայական է եւ դիտող, վերլուծող ու համագրող։

Իր լինելութեան տարիները կը զուգագիտին Հայ Գրականութեան այն շրջանին, երբ ոսմանթիզմը Պոօշեանցի, Սունդուկեանցի, Շիրվանզագէի եւ Զօհրապի երկերով վերջնականապէս տեղի տւածէր իրապաշտութեան։ Իսկ արտասահմանի մէջ կը տիրապետէր իպսէնի իրապաշտ իտէալիզմը, եւ կը չեշտւէր հետզհետէ Մէթէրլինկի խորհրդապաշտութիւնը։ Շանթ՝ ուսած ըլլալով Գերման Համալսարանի մէջ, հիմնական՝ եթէ ուղէք բախտորոշ ազգեցութիւններ կրած է Հիւսիսի գրականութենէն։

Ահա այս հանգամանքներն էին, որ Շանթը ըրին արւեստով իրապաշտ-գաղափարապաշտ։ Իրապաշտ է արւեստով, որովհետեւ երազները առհասարակ չեն կրցեր արւեստագէտի աչքէն հեռացնել իրականութիւնն ու բնութեան անողոք օրէնքները եւ զինքը նետել լիապաշտութեան յատուկ արւեստակութեան, անբնականութեան

մէջ, ո'չ ալ - սկզբնական շրջանի ցանցառ հետքերէն զառ - քարող գրել տալ իրեն : Յէկմայով, դրական նպատակով գաղափարապաշտ է՝ ըսի, որովհետեւ Շանթի գրական մտահոգութիւնը առաւելապէս դէպի անհատ-մարդը եւ անոր հոգին չէ որ ուղղւած է : Եւ ասոր համար իսկ, հեռու անպատճառ մանրամասնութիւններ տալու լուսանկարչական խղճամտութիւններ եւ հոգեվերլուծական դասախոսութիւններ ընելու չափազանցւած նախասիրութիւննեն, կը բաւականանայ տալով՝ խօսքի եւ մանաւանդ շարժումի՛, գործի՛ միջոցաւ՝ անհատ-մարդու նկարագիրէն որոշ գիծեր միայն, եւ կուտայ այնքան, որքան ձեռնտու է առիթը գործողութեան, որ միջոց է դաղափարը, խորհուրդը արւեստով ներկայացնելու : Կուտայ այնքան միայն որ իր ստեղծած դէմքերն ու դէպքերը ըլլան իրական, շարժուն ու չնչող, եւ դիմանան հոգեբանութեան, հակաբնական չըլլան : Ու կարծես Շանթի համար շատ ալ թանկագին յաջողութիւն մը չէ, երբ կարող կըլլայ ամբողջական տիպարներ նկարելու կամ հոգեբանական ամենանուրբ վերլուծումներ ընելու : Գրագէտին մը-տահոգութեան գլխաւոր առարկաներն են, կրկնեմ, գաղափարը եւ գաղափարով լեցւած մարդը, որ կապրի, կը գործէ մարդկային ընկերութեան, մանաւանդ աղդ-հաւաքականութեան մէջ :

Շանթի գաղափարապաշտութիւնը - արւեստագէտի խառնւածքին եւ գրական զարգացման կրկնակ բերումովն իսկ - երկու աչքառու զանակներ ունի : Համամարդկայինը եւ աղքայինը, որոնք՝ յաճախ ճարտարօրէն ընդելուզւած իրարու, իրենց հիւսկէններուն կազմութեան համար մարդկայիննեն ալ նեարդներ կառնեն : Շանթի համամարդկայինը խտացած է նաղաշի բերնովը ըսւած սա խօսքին մէջ . «Եթէ կուզէք որ փրթին ձեր բոլոր չղթաները, եթէ կուզէք որ փրթին ձեր բոլորի չղթաները, ընկճեցէք այն բոնակալը, որ կը տիրէ ձեզմէ ամէն մէկուն կուրծքին տակ . մեռցուցէք ձեր մէջի բոնակալը . . . : Այն անզուսպ բոնակալը, որ կուզէ իշխել ամէնուն վրա, կուզէ խել ուրիշներուն ունեցածը . . . կուզէ որ բոլորը երկըրպագէն իրեն ու ծառային իր քմայքին ու հաճոյքին . . . : Պիտի ըսէք՝ Աստւած է ստեղծեր մեր բնութիւնը : Բայց ո՛վ ըսաւ ձեզի՝ թէ Աստւած աւարտեր է արդէն իր ստեղծագործութիւնը : Զէ՞ք տեսներ՝ ի՞նչ խեղճ, ի՞նչ թերի աշխարհ է սա, ի՞նչ վայրի եւ վայրիվերոյ արարչութիւն, եւ մենք բոլորս ի՞նչ թշւառ ու հակասական արարածներ : Ո՛չ, դուք դեռ մարդ չէք . դուք դեռ այն մարդը չէք, որ Աստւած ստեղծել կուզէ . դուք դեռ մարդուն նախնական նմոյչն էք միայն, Աստծու առաջին փորձերը անասունէն մարդը ստեղծելու :»

Դժւար բացատրելի երեւոյթ մը՝ առնւազն արեւմտահայ գրախօսութեան մէջ։ (աղաճանջւած ծանօթութիւնը չունիմ արեւելահայերէնի մասին)։ Առաջինին մէջ հանդիպած չեմ տողի մը, որ գէթ թեթեւ ակնարկութիւն մը պարունակէր Շանթի գաղափարապաշտութեան աղջային զանակին վրա։ Եւ սակայն, ի՞նչչպէս կարելի է անոր գեղարւեստական երկերը լիովին հասկնալ եւ ամբողջութեանը մէջ դուրս բերել անոնց արժէքը՝ առանց անոնք դիտած ըլլալու աղջայինի զիմակողմէն ճառադայթող լոյսին տակ։ Ամէն հաւանականութիւն կայ վասահ ըլլալու թէ լ. Շանթ մոլեւանդ, ուխտապահ հետեւորդն է գրական այն դաւանանքին, որուն համաձայն արւեստին պահանջներուն դիմացող ամէն երկ իր արմատները անթիւ հերիկներով խրած է հայրենի հողի մը ալքերուն մէջ եւ աղդային մթնոլորտէ մը քաղած՝ իր կենսունակ ներշնչումները։ Ճիշտ է թէ ամէն մարդ, ամէն աղդ յօրինումն են բոլոր դարերու եւ անթիւ ժողովուրդներու երկունքին ու ամենօրեայ ճիղերուն եւ անոնց կուտակած քաղաքակրթութեան։ Բայց մայր-հայրենիք, հարազատ ժողովուրդ կոչւող արդանդ մը յղացած ու ծնած է ամէն հողի։ Ու այսպէս ծնած ամէն հոդի մայր-հայրենիքի մը ստինքներէն կը ծծէ ամբողջ մարդկութեան ժառանգ թողած բարիքներու կաթը եւ հայրենի մթնոլորտի մը մէջ հասակ կը նետէ՝ անոր մէջ եւ անկէ շընչելով համաշխարհային քաղաքակրթութեան օդը։ Ծնող հայրենիքէ զատ ուրիշ ոչ մէկ ցեղային միջավայր կընայ սեփականացնել հոգիի մը ծնունդն ու աճումը։ բայց հոդիի մը արտադրութեանց վայելքը կրնայ իւրացւիլ աղջերէ եւ դարերէ։ Այս իմաստով միայն ճշմարիտ է սա առածը թէ հանճարները հայրենիք չունին։

Ահա գրական այսպիսի առողջ գաւանանքի մը ոչ միայն հաւատացեալը, այլեւ առաքեալն է Շանթ։ Ես չկրցայ գտնել ուրիշ հայ գրող մը, որ Շանթի չափ յաջող նախանձախնդրութեամբ, սիսթէ-մաթիք կանոնաւորութեամբ եւ նուրբ լառզութեամբ կարենար ունկնդիր ըլլալ վերջին յիսնամեակի հայ ընկերութեան, հայ քաղաքականութեան, հայ ոդիի սրտի զարկերուն եւ կառկառուն պահերը անդրիացնէր հետզհետէ աւելի զեղեցիկ։ Շանթ գեռ չգլւած գեղարւեստական կենսագիրն է, արևեստագէտ իմաստասիրողն է վերջին յիսնամեակի հայ կեանքին, հայ ոդեղէնին։ Դիտեցէք անոր գործերը՝ սկսած «Մրտոյի թոռը» տաղէն ու «Լերան Սղջիկը» հովերդութիւնէն մինչեւ իր վերջին ողբերգութիւնը՝ «Օչին Պայլ»։

«Մրտոյի թոռը»ն եղերերգութիւնն է հայստանցի երիտասարդին, որ՝ անտեսապէս կեղեցւած, քաղաքականապէս հալածւած, դիմադրութեան վերջին փորձը կընէ պանդուխտի ցուղովը ու վա-

տառողջ պայմաններէն կը զգետնւի՝ հայրենիքի ու սիրելիներու կարօտը կուրծքին, դիակը նշաւակ լեւանքէն հայ մարդու, հայ տէրտէրի արհամարհու անտարբերութեան, մինչ այս մահը՝ առաթուր փշրելով հայ ծնողքի, հայ աղջկան անձկաղին սպասումներն ու երազները՝ հայ օջախ մըն ալ կը մարէ Երկրին մէջ:

«Երան Աղջկէը» հովւերգութիւնով՝ Շանթ աղասի բնութեան, գեղջուկ կեանքի առոյդ քաղցրութիւններն ու անարատ գեղեցկութիւնները կերգէ անոնց, որ, Կովկասի նորազարթ ճարտարարեւստին սիրեննան կանչերուն հլու, հայ գիւղերէն ալիքալիք կարտահուեն դէպի օտար քաղաքներ, աւելի նօսրացնելով բնադրաւառի արգէն ճղճիմցած հոծութիւնը:

«Դարձը» վէպը առաջին հերթին կը պարունակէ աղդարարութիւն մը կուսակրօնութեան անբնականութեան ու կեղծիքին դէմ. նաև փորձ մըն է քանդելու 80–90 թւականներուն տարածւած այն թիւր ըմբռնումը թէ սքեմի եւ վեղարի տակ միայն կարելի է արդիւնաւոր կերպով նսիրուի Հանրային գործունէութեան – կղերական աղդեցութեան դարը ըրջելու վրա է. աւելի լուսաւոր, աւելի յուսագլուհէ ասպարէզներ կան հանրային գործունէութեան համար: Վերջանդէս՝ «Դարձը» կոչ մըն է դէպի աղդային աշխարհականացում, դէպի արդիացում:

«Երագ Օրերը» մատնանշումն է օտարացման, ձուրման վտանգին, որով կը սպառնան ոռուսական մշակոյթն ու քաղաքականութիւնը եւ վրական հոծութիւնը: Ան կոչ մըն է նաև դէպի հանրային գործունէութիւն, դէպի հայրենիքի պաշտամունքը:

«Դերասանուհին»ը կը բովանդակէ յանդիմանութիւն՝ ուղղւած Արեւմուտքի մէջ պատրաստած հայ մասնագիտներու, որոնք մոռցած հանրութիւն եւ հայրենիք՝ կը մեռցնեն զգացումի մարզը իրենց մէջ, կը դառնան խորհող մեքենայ եւ իրրեւ այդպիսին օգտակար կըլլան այն երկրի քաղաքակրթութեան, ուր ուսեր են եւ կը գործեն:

«Կինը» վիպակը Եւրոպայի հայ ուսանողութեան ուղղւած աղդարարութիւն մըն է: Հոն կուրուպգծւի այն պահը, երբ մտաւորական դասակարգի վրա տիրական աղդեցութիւն ունի նիւթապաշտ փելիսովիայութիւնը, եւ համալսարանական երիտասարդութիւնը եղեր է կասկածամիտ բոլոր բարոյական ու զեղարւեստական արժէքներու հանդէպ ու ասոր հետեւանքովն իսկ յափրացած՝ ա'լ անիմաստ գարձող կեանքէ մը, ձեռնթափ՝ ստեղծագործելէ, արհամարհու՝ կնոջ հանդէպ ու ըրթունքներուն «կեցցէ անասունը» նշանախոսքը: Բայց զեղեցիկ առիթ մը – որպիսին է վէպի հերոս նկարիչ

Սուրէնի պարագան - երեւան կը բերէ որ այս կասկածամտութիւնըն ու յափրացումը չարազէտ ինքնախարէութիւն են՝ արդիւնք միականի վարդապետութիւնէ մը տիրակալւած հոգիներու հետեւակութեան։ Մարդը ընդունակ է եղած ստեղծելու բարոյական եւ արևեստի արժէքներ, որոնց չնորհիւ կրցեր է ու կընայ ասլրիլ եւ չի կրնար չապրիլ շատ աւելի վարթամ ու գեղեցիկ կեանքով մը քան անասնայինը։

Դժբախտարար, հնարաւորութիւն չունեցայ կրկին ընթերցումով թարմացնելու շատ աղօտացած տպաւորութիւններս Շանթի երեք գործերուն («Վերժին», «Եսին Մարդը» եւ «Ուրիշին Համար») մասին, որպէսզի կարենայի ի յայտ բերել այն պահերը, որոնք տուն տւած են անոնց։ Ցիշած երկու բանաստեղծութիւնները եւ չորս վիխային երկերը կակնարկեն 1885-1895 տասնամետակէն դանազան պահերու եւ երեւոյթներու։

«Ճամբուն Վրա» ողբերգութիւնը թելադրւած է 1895ական թըւականներէն, երբ Համբուեան Զարդերը տեղի ունեցած են, հայ յեղափոխութիւնը կաղմակերպւած է արդէն, ու գաւառացի հայ երիտասարդները, ուսանող երսպական համալսարաններու, չեն վարանիր ընդգումի, վրէժի եւ զոհողութեան ճամբուն վրա կոփկոտել այլապէս թանկաղին զգացում ու էակ - սէրն ու սիրածը։ Ու մտաւորական երիտասարդութեան այս յուսագրիչ պահը հակադրւած այն միւս երեւոյթին - պոլսահայ քաղքենին, գաւառացի հայուն հանդէպ արհամարհու, անոր մէջ կը տեսնէ սպասաւորն ու սպասուհին միայն, եւ յեղափոխութիւնէն խլւած մէկ-երկու հարիւր ոսկիններու կսկիծը սրտին ու նաեւ վտանգը որ կը սպառնայ իր առեւտուրը հարւածել հալածանքին ընդհանրացւելովը, ինչպէս նաև վնասը՝ կողոպտած պարտապահներու անկարողութիւնէն եկած, կատէ յեղափոխութիւնը, անհնարին սարսափը ունի անոր եւ իր տըկարութեան վայրկեաններուն կամ «նպաստաւոր» պարագային հազիւ թէ վարանէր մատնելու։ Ու յեղափոխական պահի կողքին տակաւին այն միւս իրողութիւնն ալ դարձեալ Արեւմուտքի մէջ մասնագիտութիւն ձեռք բերած երիտասարդութիւն մը, հանրային գիծէ զուրկ եւ որուն կեանքը կը թաւալի ասպարէզի, յաջողութիւններու եւ հաճոյքներու անձուկ մարզերուն մէջ, որուն համար «որբն ու խեղճը» արւեստէն շահագործելի «ապրանքներ են, կը քշէն», որուն համար ... «ի՞նչպէս կարելի է այս հալածանքի օրերուն երկիր երթալ»։ Վերջապէս, երիտասարդութիւն մը, որուն վերաբերմունքը կնոջ հանդէպ կը թելադրւի «նոր ծաղիկ, նոր մեղր» նշանաբանէն։

1908ի գինովութեան ու յոյսի օրերը Շանթի պիտի ներշնչէին այլ քէմաներ՝ բիւրեղացւելու համար «Հին Աստւածներ»ու մէջ։ Հոս, աւելի ընդլայնումը աշխարհականացման, արդիացման դաղափարին՝ ներհիւած մարդկայինի կալւածէն հարցերու հետ։ Կրօնական-բնազանցական ոլորտներէ իջնել դէպի աշխարհ՝ տեսնելու համար թէ ի՞նչպէս մարդիկ եւ ժողովուրդներ կը վայելեն այս երկրաւոր դրախտը։ Թէ ի՞նչպէս ստեղծագործ եւ կռւող ուժերը (Վահագն) կը կռւին ու կը կերտեն, կը հարւածեն ու կը յաղթեն՝ վերերէն վար, հայրենի հողի վրա իջեցնելու համար դրախտն ու արքայութիւնը։

Շանթ 1914ի մարտին՝ Լողանի մէջ կը լրացնէ «Կայսրը» ողբերգութիւնը, որ կը խորհրդանշէ 1911-1913 թւականներէն երկու դրապներ - հայ զէնքի հեքեաթային յաղթանակները Պարսկաստանի մէջ եւ Թրքահայաստանի ինքնավարութիւնը։ Հայ մարտիկը Եփրեմի գեկավարութեամբ գրիթէ կը տիրէր Պարսկաստանի, իսկ հայ քաղաքականութիւնը՝ Օսմ. Սահմանադրութիւնէն հիասթափ՝ կը յաջողէր ձեռք բերել Թրքահայաստանի ինքնավարութիւնը։ Ու այս երկու կարեւոր դէպերը տուն կռւտան տնցեալի մութ ալքերէն ոգեկոչելու Օհան Գուրգէնը, Անդոկ իշխանն ու Հաննա իշխանուհին եւ ուրագծելու մերձ-արեւելեան դաշնակցային պետութիւն մը՝ ի հարկէ հայոց կարեւոր մասնակցութիւնովը։

«Շղթայւածը»ն - գրւած Լողան 1918ի ամառը եւ հրատարակւած Թէհրան 1921ին - կը խորհրդանշէ 1915-8ի անսահմանելի շըրջանը։ Աննախընթաց աղէտի, ճակատագրական կռւի, վրէժի, անիշխանութեան, աղատագրական գերազոյն ճիղերու, քաղաքական դաւանանքներու ընդհարման, անհուն յուսահատութեան եւ լուսաւոր յոյսերու քառոսային շրջանը, ուր սակայն Շանթ կը տեսնէ ուրիշ, այլապէս ահաւոր ողբերգութիւն մը եւ մարգարէական շունչով մը կռւտայ մօտալուտ ապագայի չարագուշակ պատկերը ու այս երկուքն կը հանէ դաժան, բայց ճիշտ եղրակացութիւն մը։ Ընդլայնումը հրահանդիչ է։ «Շղթայւածը»ն նախ կակնարդէ 1915ի աղէտին եւ նախորդ թրքական խուժդուժութիւններուն՝ Անիի իմիրն ու իր հետեւրդները եւ լիկած ու գերեվարւած հայ աղջիկները ներկայացնող տեսարաններով, ուր երեւան կռւդայ թիւրքը իր «առաքինութիւն»ներովը՝ անդթօրէն մոլեռանդ, անտանելի ամբարտաւան ու կեղեքող բռնակալ՝ հայու հանդէպ, բայց քննող ու խորամանկ իրարու հանդէպ։ Յետոյ՝ հետեւող «պիր տիւտիւք, պիր կիւտիւք»ի թրքածին վարդապետութեան, զոր կեանքի մէջ կիրագործէ՝ հատու սուրը միշտ ձեռքին։ Ու իմիրը կը գոռայ։ «Ես եմ Անիի տէրը»։

Բայց ընդվզումը կը ծնի ընկճւած հոգիներու մէջ՝ Նաղաշ Դաւիթի քարողչութիւնովը, կը կաղմակերպւի ապստամբութիւնը՝ դարբին Աւագի, ներկարարի եւ ժամկոչի տենդոս գործունէութիւնովը եւ Պահլաւունի իշխանին քաջալերութեամբը։ Անին կաղատադրւի Աւագի հերոսական քաջութեան, դերելարւած հայ կնոջ վրիժառու հըրձիգութեան եւ Պահլաւունի իշխանին մասնակցութեան ու ղեկավարութեան շնորհիւ։ Ու Պահլաւունին կաղաղակի։ «Ես եմ Անիին տէրը»։ Նոր ապստամբութիւն Աւագի եւ ներկարարի առաջնորդութեամբ։ Պահլաւունին կը փախչի։ Աւագ Անիի կառավարութեան եւ զօրքին պետը եւ ներկարարը անոր գործակիցը։ Բայց համատարած կողոպուտ եւ բոնութիւն քաղաքի մէջ։ Ու դարձեալ չարագուշակ ճիշը՝ այս անգամ Աւագի եւ ներկարարի շրթունքներէն։ «Ես եմ Անիի տէրը»։ Ու հերոս Դարբինը իր «տէր»ի հանգամանքը առաջին առթիւ կարծեցնէ օտարի Ակումէն փրկւած եւ իրեն գործակից հայ կնոջ վրա։ Բայց ներկարարը, ամենէն աղտոտը նկարագիրով, կը դաւագրէ Դարբինին դէմ, որ զոհ կերթայ նոր ապստամբութեան մը։ Շուտով՝ խանութպան դասու կաշառքով կը սպաննեին նաեւ Ժամկոչն ու ներկարարը։ Ու նոր անիշխանութիւն։ Եւ վերջապէս՝ Պահլաւունիի առաջնորդութեամբ Անին կը դրաւեի վրական զօրքէն, որուն զօրավարը Անիի գինիէն ու կիներէն գինովցած՝ կը բացականչէ։ «Ես եմ Անիին տէրը»։ Ու նոր հալածանք, նոր բոնութիւն ու նախճիր, որուն զոհ կերթան նաեւ կենդանի նահատակ Հարճը եւ Նաղաշը։ Ու դուրս կուզայ որ «կեանքի դեւը» իր բոլոր «թզուկ»-ներովը (եսամուլութիւնը իր բոլոր բացասական գիծերով) դեռ շատ զօրաւոր է Անեցիներու (Հայ Մարդու) մէջ, եւ Արտաւագդ (Հայ Պետականութիւնը, Հայ Անկախութիւնը) գեռ շղթայւած պիտի մնայ Մասիսի անդունդին (հայ Հոգիներու խաւարին) մէջ։ Ու կոխւը կը շարունակւի Արտաւագդի եւ կեանքի Դեւին միջեւ։ Բայց Շանթ լաւատես է ապագայի նկատմամբ։ «Այս շղթաները փշրելու համար պիտի գայ նոր սերունդ, նոր ձեռքերը։ Քու (կեանքի դեւին գերի ներկայ հայուն) ձեռքերդ կարող չեն»։

«Ինկած Բերդի ՚Իշխանուհին» – 1920ական թւականներուն – յանձին Աննա Իշխանուհի՝ թերագրւած է լլկւած, խորտակւած եւ հարէմներու բաժին հայ կիներէն եւ խլւած կամ բզկոււած զաւակ-ներու խենդեցնող յուշերէն։ Աննա Իշխանուհին իր նոր կեանքը, նոր սէրը զոհերու զնով ու մահւան դէմ պաղարիւն, մահւան դէմ երջանիկ եւ միջոցներու մէջ խտրութիւն չդնելով կը լուծէ իր վրէժը։ Այս երկը յանձին Գող Վասիլի կը բովանդակէ, թէեւ սքօղւած, պահին պատշաճ յորդոր մըն ալ։ – Անօրինակ սուգը պէտք չէ կապ-

կպէ մեր գործունէութեան բազուկները . «Մահը իր ճամբով , կեանքը իր ճամբով :» Պէտք է աշխատիլ պետութիւն կառուցանելու՝ մինչեւ անդամ Գող Վասիլի պէս գործելով :

«Օչին Պայլ»ը Շանթի վերջին գործը , իր ամբողջութեամբ կը խորհրդանշէ Հայաստանի Հանրապետութեան տապալումը , որուն դլուխ հանւելուն նւազ եռանդով չաշխատեցան հայ կոչող մարդեր , ընկերային դաւանանքի եւ օրիհանքափոնի տարրերութեան դիմակ հագած՝ ճիշտ այնպէս , ինչպէս ԺԴ դարուն լատինական հոսանքը , այսինքն բախտախնդիրներու , դիրքի-փառքի հետամուտներու խումբը ըրաւ պայքարելով ազգայնական կուսակցութեան դէմ , որուն առաջնորդը Օշին Պայլ , բացառիկ պետական յատկութիւններով եւ բարձր մտաւորականի առաքինութիւններով օժտւած անձնաւորութիւն , կը պարտւի՝ մասսամբ անոր համար որ կը ինայէ իր սիրածին ամուսինը , բայց գլխաւորաբար այն պատճառով որ իր գործակիցներէն ոմանք - խորքով անձնական նպատակ հետապնդողներ - կը դաւաճանեն ազգային դատին , ուրիշներ կը լքեն իրենց առաջնորդը , որովհետեւ կամ չեն հասկնար անոր ձեռք առած միջոցներուն նշանակէտը , կամ զոհողութեան ընդունակ չեն : Ուրիշներ ալ կը հեռանան անկէ , որովհետեւ տկար են ու շուտ յուսահատող : Եւ Օշին Պայլ կը մնայ առանձին :

Ահա ասո՞նք են Շանթի գաղափարապաշտութիւնէն թելադրւած քէմաները :

Բայց քէմայի գաղափարապաշտութիւնը շատ հեղ արւեստագէտը կը մզէ բանելու արւեստի համար դժւարամատչելի , փորձանուտ ատաղձներու վրա : Արդ , ո՞րոնք են տաղանդի այն յատկութիւնները , հոգեկան կարողութիւններէն ու մտաւոր պատրաստութիւնէն ընձեռւած եւ հեղինակի գրական դաւանանքն պարտադրւած այն միջոցները , որոնք յաճախ յաջողութիւնով մը Շանթը հեռացնելով քարողչութեան , դիտումի զառիթափերէն ու գոհացում տալով իսկական արւեստի պահանջներուն՝ համադրեցին արւեստի երկեր :

Հալէպ .

(Վերջը յաջորդ անգամ)

